

էր թալարափնտաւ, Գրիգորօր Գո-
րգիօս իրագիւն, հէնի պիւր գըթա
քէշի իտիլիմ մագ սէալիլէ Գութ-
պի Շիմալիէն քէշիէ կիտալիպ վէ
հօլաւ միւհիմախլարը գալմաւա-
լը սէպէպիլիլէ իշլէրինաէ խասթա-
լաւաւլարը, քէսէրէք գաւնըն ի-
շիպ գուվլէթ ալմագլա, շիմալի
սէհահալմարըն պաշա չըգարա-
մաւալար իտի, իշլէն հինէ հէմաւն
ախի մագ սէտ իլէ օլարագ, պա-
լէաւաէ թարիֆ իթիլիլիմիզ իւս-
թիւ պալօն աշաղլար գալմաւալար
տան իպարէթ պուլաւաճագ նէ
վիճաւ շու հալա վարօրու մէյ-
տանա կէթիլիլիլիլինաէ, իլք քէշ-
ֆիւթ Գութալը Շիմալի իւղէրի-
նէ օլաճագ ալը քի, մուվաֆֆագ
օլոււսուղոււսա, քէաշիֆլէրինի
իտիլէրի Գօլօմպօս կիպի ալիւսա-
նըն թալիլիլիլինէ գալա օլուսա
բէշա ալըն

Պ. Ս. ՈՒՐԱՆԱԼԱՆ
1895 Փետրվար 22
Սահֆրանչիպօ

ԽԱՐԻՃԻՆԷ

ՁԻՆ-ՃԱՐՕՆ

Սիճնապաքի 29 մարտ — Ճարօ
նիա իլէ Ձին արաւսնաւ իւլ հաֆ-
թա միւսաւթլէ պիւր միւթաւթէ
ագա օլուսուղոււսա, Միւթաւթէ
խաթիլը Մօքաթնէ վէ Բէշլի
քէօրֆէպինէ վէ Շանթօնկ Էալըմ
աւաւսնաւ Էաւաւար միւթէն օլու-
սըն

Նաւթին 28 մարտ — Ճարօն հարպ
կէմիլէրի՝ ալիւսի կիւն, Հայ-Հօ
գալէալարըն թօրա թուրմուշլար
ալը, Ձինիլէր հէր նէ գաւաւար քէ
մալը շէճաւիլա մուգապէմէթ իթ
միլլէր իսէ աէ, Ճարօն հարպ կէ-
միլլէրինաէ գաւաւսէ աւթէր չը-
գարլմըն ալը, Ձինիլլէրտէն 300
քիշի թէլէֆ օլուսլ ալը

Հիւրօշիմ 28 մարտ — Վայ-Հայ-
Վայ իրաւաւաւս պուլղաւան Ճարօն
աւթէրն ալաւալաւս գօլէրա իլլէ-
թի զուհուի իթմիլ օլուսղու բի-
վաւէրի խաշիհ տէկիլ տիւր

Հօնկ-Գօնկ 28 մարտ — Ալընաւն
մալիւմաթա կէօրէ, Ճարօնիալը-
լար՝ Ֆօրմօզ աւաւսնըն թաքիւ
գալէաւսնըն գալաթ ու թէսիլիլ իթ-
մէք իւղլէ, Ֆալթըլըլար կէօրմէք
աէ տիլլէր

Եօգօհաւա 28 մարտ — Սուլհու
իաւէ իթմէք չարթլարըն թաքիւ
իշին, թէքաւր միւգաքէրէլէր իճ-
րա օլուսուղոււսա

Շանկայ 27 մարտ — Պուրաւա
կէլէն թէլէկրաֆ խապէրլէրինէ
կէօրէ, Բաղաւաւս աւալարը թէ-
մաւըլլա Ճարօնիալըն էլինէ
կէշմիլ տիւր, կէշէն ճիւմաւ էրթէ-
սի կիւնիւ վուգու պուլան թօր
մուհարէպէսինաէ, մուգաֆֆէր օ-
լան Ճարօնիալըլար՝ գաւաւսա աւ-
թէր չըգալըն, Էթրաֆաւ պուլու-
նան իսթիհէթաւալըն գալաթ էթ-
միլլէր տիւր, Ձինիլլէր՝ գաւաւ ճի-
հէթինաէն հալթըլըք կէօրմէմիշ
օլուսղարընաւ, պու հիւնոււսա
մուգապէմէթ կէօրմէրէմէմիլլէր,
վէ Նիհաւէթ մէգըլար աւալարը՝
բալար կիւնիւ ալշամը, Ճարօն
Էալըլարն էլինէ թէսիլիլ Էլլէմիշ-
լէր ալիւր

— Իթաւանըն գալմաւա շէհրի ճի-
վաթընաւ քէախի, Միւրապէլլա պա-
քիլիւսաւր՝ ինուրի աւիլի իւս-
հանի իտիլիլըն Էրգըլմըն, վէ շիւ
տիւնէ գաւաւար էնգալ ալթընաւ

ՄԻԻԹԵՆԵՎՎԻՍ.

ԵՆՐՄԻ ԱԼԹԸ ԳԱԹԼԸ ՊԻՐ ՊԵՆԱ

Ամերիգա դադեթայարներն էն միւհիմբերինտէն օրան Նիւ-Խօրք Էնրա դադեթայարներն մաթայապէ իտարեխանէսինէ թաթսիս օրուն-մադ իւզրէ, Եարբլան ճէսիմ պի-նաներն ինչամթը պու քերբէ խի-թամ պուլարադ րէսմի քիւչատը իճրա իտիմիչ տիր :

Պու պինա՝ լուսուսի պեր շիրքէ-թին թահթը թաաարուֆունտա պուլունանլարեն էն ճէսիմի օրուն-26 դաթը տըր :

Պինանըն էն իւթ զըսմըխտա պիր գուպպէ օլուպ, պու գուպ-պէնին իւթիւնէ գուվգէթիլ ասիլ ֆէնէր գօնուլուչ տուր, պու ֆէ-նէրին պուլունանուղու մէվգը՝ Եեր Եիւզիւնտէն 96 մէթրօ Եիւքսէք տիր, Եալընը գուպպէ տաթիլին-տէ 6 դաթ վար տըր, Պինանըն զէմին դաթը թէմամէն մաքինա-լարա թախսիս իտիմիչ զուպ, Պազէթա պուլարտա թապ օլունուր :

Միւրէթ թիպխանէ՝ պինանըն 125ճի գաթընտա տըր, դադէթա պուրտա թէթիլիպ օլունարադ, թէթիլիպն զալըպարը Եինէ պու գաթտա իմալ օլունուպ, Կը-լուֆաթ միւրէթ թիպխանէնտէն տը-չաբէա լըգ մադ :

Պինանըն պիւթիւն գաթլարընըն զէմինի 13,000 մէթրօ միւրապարը-նը պուլուր, ինչամթաա գուլա-նըլան տէմիր միթուլարեն աստտի 3 քիլգէթրօնու պուլուպ տէմիր քիլոչիւր 26 քիլոմէթրօ ուզունըն-ղունա գատար վաբըր :

Պինանըն ինչանընտա գուլանըլ-լան տէմիր վէ շէրիկին մէճմուր պրգլէթի՝ 2000 թօնէլարթօնա պա-լիզ օլմուչ տուր, Պիթա Եօգարը-տան աչաղը, թուղլատան Եաքը-մըչ տըր, պու պինաեա սաթֆ օ-լունան քերթսթ վէ սալրէ իլէ տաթ ճէսամէթտէ 250 գատար իւ-նէ Եաքըլապիլի Իմիչ :

ՂԱԵԻԹ ՊԵՏԵԻԻԲ ՊԻՐ ԱԼԱՃ

Ամերիգատա, Նիւ-Խօրք շէհ-րինտէ վազը Սանթրալ-Բարդտա պուլունան պէօնիւք պիր աղանա տալի՝ Սիանթիֆիզ Ամերիգան դա-դէթասընըն վերտիկի մալիւմաթա նապարեն, պու պէօնիւք աղանըն կէօմտէսինին շէվրէօի 27 վէ Եիւք-սէքիլիկ իսէ, 107 մէթրօ վէ գըրգ-սանթիմէթրօ տուր, Աղանըն իլք տալընըն Եերաէն իլթիպարեն Եիւք-սէքիլիկ՝ գըրգ պէչ մէթրօ տուր :

ԱԼՄԱՆԻԱՏԱ ՏԱՐԻԻԼ ՖԻԻՆՈՒՆԼԱՐ

Ալմանիատա պուլունանտարիլ ֆիւնուլարտա (Կապայսարան) թահսիլ իչին մէվգուտ պուլունան թալէպէեէ տալր, մահալլի ֆէն-նի դադէթալարընտան պիրի՝ աթի-տէքի ֆըքրանի տէրճ իթմիչ տիր, Մէգըլուր ֆըգրատան աչալըլտը-զընա կէօրէ, տարիլ ֆիւնուլար-տա պուլունան էննէպի թալէպէ-նին մըգտարը՝ 2,150 տիր, Բուս թալէպէսի՝ սալր միլլէթ թալէպէ-սինէ նիսպէթլէ գիւտտէ պուլու-նուհօր, Պունլարըն մըգտարը 472 տիր, Ֆրանսըզ թալէպէսի 38 վէ Գէլիդալը թալէպէ իսէ, 19 տուր :

1,900 ՍԵՐԿԻՍԻՆԻՆ

ԷՆ ՄԻԻԷՀԻՄՄ ԷՍԷՐԻ

Բարիս մէպուսլարընտան Մ. Բա-

